

Քաղցրութեամբ ժողովնեցայ քեզի, ու
խորանկ հաւատաքը հոգին մէջ, յայսնեցի.
— Ասուած միայն գլուխ այդ
բանը:

Հեքեաթի հերաներաւն նո՞ւն, կրակէ
փայլակ մը անցաւ աչքերուդ մէջն... և
յեսայ խորհրդաւար մթութիւն մը... աչքե-
րուդ շրջանակները ու ալիքներաւ պէս ընդ-
լայնեցան մինչեւ այսերուդ թաւիշը, ու
գերբնական կրտակ մը սորի կանգնեցուց
զեզեղ, խոյսցար, պղոտիկ թեւերուդ բոլոր
ոժավը սեղմեցիր զիս կարծքիւ զրայ, և

Խորմագուխ համարձակութիւնով ըսկի աչ-
քերուս մէջ նույելով.

— Խոչայէս պիտի ողէի Ասուած
ըլլալ ես...

Գորտի անուաչման ալիք մը ողողեց
հոգիս. երջանելութեամբ ըմբռշմնեցի աս-
սուածային ներխնչման այդ ժեստ, և եր-
կարօրէն թեւերուս մէջ պահեցի, կուրծ-
քիս միած գլուխուց. շրմանքներս մաղե-
րուց վրայ:

Նիւեկօրք ԶԱՐՈՒՅՑԻ Ա. ԳԱԼՈՎՅԱՅԻՆԵՑ

ՃՈՎԱՆՆԻ ՓԱՍՔՈԼԻ ԿՈՅՍԻՆ ԵՐԱՋԸ

Կոյսը կը ննչէ: Բայց շինչ լուսափայլ
բոցը յամբօրէն ու մեղմ կը փորձէ
Արտիւանուններն անոր մռացիուու.

Կը բախէ վակուած հոգին: Շուքին մէջ
կը տառանի լոյսն իբրը կեանի ասող՝
Ընդմէջէն քողի մը մառախուղէ:

Կարձագանգէ իր հոգւոյն մէջ՝ բունէ:
Գրրաւուած գերուած՝ այն զարկն, ու կարծես
Պիտ՝ արքեցընէ արեակը լրսիկ:

Տոննը կ'արքեննայ. ժրավիս մը ահա
Վաս վաս կը շարժի, և ենորդիենէ
Կը ծաղիի հոս հոս այն դէմքին վըրայ...

Կոյսը կ'երազէ. և վրասկ մ'արեան
Կ'ապշեցընէ իր անեղծ և անհուպ
Երակներն արեամբ մ'աւելի առոյգ,
Աւելի առեւուկ, իբրը քէ կարով...

Կոսաշեցընէ իր երակներն համարատ
Այն օտարուսի հոսանքը խաղցրիկ,
Գողտրիկ այն առուակը սահուն ու շինչ

Անձանօր ակէ, որ կարծես բնեուշ
Անուշ խորհրդով կ'ողողէ համբուն
Իր բարգուաշտիկ կնուած անդամներն:

Նրին անդամները կ'անգիտանան
Պատառուածնն, ու չեն զիտեր ընդիտանում.
Մրտին մէջ բերիս տագնապ մ'այն' կայ,

Յարտիսիւնի տուե՛ր մ', հե՛տե մ'աղաղակի.
Շունչը դաշն ու մեղմ՝ անորոշ, տարտամ
Ցիշատակի մը որ ննչէ մրափուն.

Որ ննչէ սրտին մէջ և զրուցընէ:
Մրտին մէջ անոր քենակն ամայի:
Կոյսը կ'երազէ. շունչ մ'ահա փոքրիկ,
Եւ իսկ և իսկ նի՛չ մ'յետոյ մանկական...

Որովհ՝ մը, որ իր մահնին մէջ կոյսի
Կը հանգչի, և կոյս կուրծքին կը փնտուէ
Չոյզ աղբերակներն անհուն ծարաւով:

Ո՛վ որդի ծընունի հոգւոյն մըսերի՛մ
Մէկ ժրավիտին, ո՛վ սերմէ չըծընած
Մաղիկ, յանկարծոյն բացուած փըրը ըուն:

Մաղիկ մըն ես դուն որ ցօղուն չունի.
Կը լուսափայլիս կրակէ չըծընած.
Դուն կը նրմանիս երկնի ասողի.

Երկնին հոգւոյն՝ ուր արդ յեղակարձ
Փըրեցար, դուն քի՛չ ատենէն պիտի
Արշալոյսին մէջ անհետիս ցնդիս:

Առժամըս դուն կարն ժամու մը համար
Կ'ապրիս հոգիի մը մէջ կուսական .
Եւ օրօրոցիդ մէջ քու այդ քնիուշ
Կ'արտասունս դուն քու լացիկրդ լուիկ :

Կը տատանի նօ՛ն ճեմ կը տատանի
Այն օրօրոցիկն այնքան անալմուկ
Համատարած խոր լըռութեան միշեւ .

Նոյն նըման հովին մէջ լըռիկ մնջիկ,
Լուն ու մունչ լոյսին մէջ լուսընկային
Կը տատանի ամպ մ'արձարածըւէն :

Ո՛հ, նոչէ՛, մանուկ, համբը նօնումով
Նուրբ օրօրոցին զոր ունեցար դուն .
Մի՛ լար ամբողջ, մի՛ այն փոքրիկ վայրկեանն
Որ ունեցար քու նրբենի կեանմիդ .
Մայրենի սրտին մէջ բող չըմընայ
Այն արտասուժի արձազանգն անլերջ :

Ժպուկ' իրեն դուն, նայէ՛, մօսեցի՛ք
Մայրիկին, որ ա՛լ ասկէ վերջ չունի

Ապրիլու համար քըչիկ մ'հւըս զինք,
Այլ քըչիկ մը շունչը զոր ունիս դուն :

Լոյսիկն անհանդարտ մերք կը կայտուէ վեր,
Մերք կը նարմատի՛ կ'առկայծի՛ կ'իշնէ .
Մարեցաւ ահա : Խո՛ր անդորրութիւն :

Ըստուերին մէջ նօ՛սր արդէն և աղօս,
Բնդմէջէն անշարժ վրաններուն ահա
Այգուն մառախուղը կը փարատի :

Յանկարծափըրիր ծաղիկը, սերմէ
Չելած, ցօղունէ վեր չըբոնբուած . . .
Յնդած է անհետ : Չըծնած, չըմեռած :

Անհետացած ջինչ պայծառ շունչին մէջ
Այգուն . երազին զիշե՛ր երկնելէն
Սպառսայուն ցի՛ր ցան եղած : — Երգեցին

Աքաղաղներն, օ՛դը քըսոմընեցաւ,
Լեցուեցաւ ուղին ոտնաձայներուլ .
Հեռուէն հնչեց միայնիկ մնչիկ
Չայնիկը Ռդջոյն Քեզ Մարիամի : —

Թարգմ. Հ. ԱՐՄԵՆ ՊԱԶԻԿԵԱՆ